ԼԻԲԱՆԱՆ

LIPANAN
JOURNAL ARMÉNIEN
Directeur Responsable
M. ADJEMIAN
Պատասխանատու Տնօրէն
Մ. ԱՃԷՄԵԱՆ

ԵՐԵՔՇԱԲԹԻ 6 ՀՈԿՏ. 1925

Չ'հրատարակուած ձեռագիրները եւ չեն վերադարձուիր

ԱՆԿԱԽ ՀԱՅԱԹԵՐԹ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ

Աշխատակիցները պատասխանատու են իր ենց սեփական գրութեան

Բ. ՏԱՐԻ ԹԻՒ 138

ԿԸ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԻ ԳԵՇ. ՈՒՐ. ՕՐԵՐԸ:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԱԳՆԱՊԸ ԵԳԻՊՏՈՍԻ ՄԷՋ

(Սեփ. աշխատակից. «Լիբանան»ի)

Քանի մը օրեր առաջ ծագած նախարարական տագնապը վերջապէս ըստացաւ ժամանակաւոր լուծում մը, որ սակայն իրականին մէջ աւելի խնդրոյն կնճռոտումը եղաւ, քան լուծում մը։

Զիվէր փաշայի Նախարարութիւնը հետեւանք եղաւ անցեալ Նոյեմբերին Սուլթանի ընդհանուր կառավարիչ և Եգիպտոսի Սէրտար Սըր լի Սթաք փաշայի սպաննութեան։ Զաղլուլ փաշան, Վաֆտ կուսակցութեան նախագահը՝ Անգլիոյ ճնշման ներքեւ պարտաւորուեցաւ նախարարութեան հրաժարականը ներկայացնել և թագաւորը Զիվէր փաշային հրաւիրեց սահմանելու անոր պաշտօնը և չանալ փրկելու, որքան հնար էր, սպառնալիքի ներքեւ գտնուող երկրին անկախութիւնը։

Զիվէր փաշայի նախարարութիւնը խորհրդարանական իշխանութիւն մը չ'եղաւ։ Իր ստուար մեծամասնութեամբը Վաֆտին եղող երեսփոխանական ժողովին լուծումէն ետքն էր որ պաշտօն սահմանեց՝ յենլով Վաֆտին հակառակորդ Սահմանադրային—Ազատական կուսակցութեան վրայ, որուն նախագահն էր Ապա—էլ—Ազիզ Ֆահմի փաշա՝ դատական նախարար Զիվէր փաշայի նախարարութեան մէջ։

Մինչ այն Վաֆտին կատաղի հակառակորդ պալատական աւագ պաշտօնատարներէն և թագաւորի մտերիմ խորհրդականներէն Նաշաթ փաշայի ներշնչման տակ հիմը դրուեցաւ հակավաֆտ նոր կուսակցութեան մը, որ կազմուեցաւ իբրեւ, և ոյուն նախագահն է Եահիա Իպրահիմ փաշա՝ եղծական նախարար Զիվէր փաշայի դաշնակցին մէջ։

Նոր կուսակցութիւնը սկսաւ հետզհետէ զօրանալ Վաֆտէն և ուրիշ տեղերէ եկած դասալիքներով և նոր անդամներով, որով նախարարութիւնը կազմուած եղաւ և մեաց Վաֆտին հակառակորդ երկու կուսակցութեանց ձեռքը սահմանադրական—Ազատական և Իթթիհատ։

Զիվէր փաշան որ պաշտօնի գլուխ անցաւ Եգիպտոսի համար պատմական վերջին ծայր փոփոխ և վտանգալից ժամանակի մը մէջ։ Շատ աւելի հեռատես քան Զաղլուլը, կրցաւ չափել և տեսնել վիճը որ փորած էին ահաբեկիչներու մինչ այն անպատիժ մնացած խումբերը և որուն մէջ պիտի կրնար գտնավիժել Եգիպտոսի անկախութիւնը։ Ուստի կարելի զիջողութիւններով ոչ միայն յաջողեցաւ Անգլիոյ ցասումը մեղմել, այլեւ անկեղծ յարաբերութիւններով՝ վերստին շահիլ անոր վստահութիւնը։

Զիվէր փաշայի նախարարութիւնը այս պայմանաց մէջ էր որ անցեալ դարնան ձեռնարկեց երեսփոխանական ընտրութեանց, յուսալով թէ՝ երկիրը այլեւս փորձառու, պիտի գտնատէր իր ճանքերը։ Ընտրութիւնը սակայն ցոյց տուաւ որ Վաֆտը դեռ զօրաւոր կը մնար, և իր առաջին գումարումին մէջ իսկ ժողովին նախագահ ընտրեց Զաղլուլ փաշան, որ ուստրկ ճառով մը նորէն ասպարէզ կարդալ սկսաւ իր հակառակորդաց։ . . . Ու արդիւնքը այն եղաւ որ հազիւ առաւօտը գումարուած այդ նոր ժողովը իրիկուան նորէն լուծուեցաւ, և որոշուեցաւ յետագայ ընտրութեանց համարնոր օրէնք մը պատրաստել և երեքին գործոց մէջ տէլտ և խումանավոր տարբերուն միջամտութեան դէմ առնել։

Այսպէս էր գործերու կացութիւնը, երբ քանի մը ամիս առաջ Զիվէր փաշան օդափոխութեան համար Եւրոպա մեկնեցաւ՝ փոխ—նախարարապետութեան և տրտաքին փոխ—նախարարութեան պաշտօնը յանձնելով եղծական նախարար և Իթթիհատի նախագահ Եահիա Իպրահիմ փաշայի։

Կը թուի սակայն գեղեցիկ միաբանակցութեամբ մը սկսուած երկու կուսակցութեանց ներքին յարաբերութիւնները այնքան ալ մտերմական չէին, մանաւանդ վերջերս։ Ու այս պարագան առիթ մը եւս ցոյց տուաւ թէ Եգիպտոսի պետական անձերը դեռ հեռու են քաղաքացիական և քաղաքական կտանքի հասունութիւն մը սնանալէ։

Կառավարութեան ղեկը ձեռքերնին ունեցող զոյգ կուսակցութեանց այս խուլ մրցակցութիւնը և հալառակութիւնը աւելի շեշտուեցաւ վերջերս Զիվէր փաշայի բացակայութեան և Իպրահիմ փաշայի փոխ—նախարարապետ առնանուելուն հետեւանքով։ Իսկ պոթիկումին պատրուակը եղաւ քաղաքական տարբեր խնդիր մը։

Տնղուոյս «Ալ—Ազհար» իսլամ մեծագոյն համալսարանի կարեւոր իւլէմաներն և Մանուրայի չերիի դատաւոր Շէյխ Ալի Ապտ էլ Բազրի, լուսամիտ եւ անկախ նկարագրի տէր անձ մը վերջերս գրգռիչ մը հրատարակեց «Իսլամը և կառավարական սկզբունքները» անուանով, որուն մէջ գլխաւորաբար կը ցցուի իսլամական երկու կարեւոր և հիմնական հասատութեանց դէմ։ Այն է խալիֆայութիւնը եւ Շերիի օրենսդրութիւնը։ Շէյխը զուրանի վրայ հիմնուած կը չրէ այն հանգամանքը թէ՝ խալիֆայութիւնը իսլամ մարգարէն հասատուած քաղաքակրօնական նուիրապետութիւն մը եղած ըլլայ։ Ան կը հերքէ նաեւ շէրիի դատաբաններուն Մարգարէական ծագումը, և ընդհանրապէս կը յայտարարէ թէ իսլամ ժողովրդոց յետամնացութեան և այլադիցութեան աղբիւրներէ այդ ապօրէն հասատութիւններն են, զոր հարկ է ջնջել։ . . .

Բնական է թէ այսքան արմատական գաղափարներ յուզող հրատարակութիւն մը անդիմադրելի իրարանցում մը յառաջ բերէր իսլամ աշխարհին մէջ, և Ալ—Ազհարի իւլէմայական Արեւելագիտը խնդիրը նկատելով յայտարարեց Շէյխ Ալի Ապ էլ Բազրի։ Շէյխը սակայն գիտցաւ աւաւ թէ Ազհարի Ա. Եւ. պագրոսը, ինչպէս և Ալ—Ազհարը ինքը, իսլամ դատական հասատութիւն մը ըլլալու։ Ձեռնտու չէին դուտ կրօնական բնոյթ ունեցող այդօրինակ խնդրոյ մը մէջ դատաւոր հանդիսանալու։

Ազհարի Ա. Իսրաքոսին վճիռը նախարարութեան հաղորդուելուն պէս դատական նախարարը, Սահմ.—Ազատականներու նախագահը Ապտ էլ Ազիզ Ֆահմի փաշա, օրինաւոր գտնելով չէջինն առարկութիւնները, խնդիրը հանդիսութիւնները ճշտող դատական յանձնախումբին զրկեց, որպէսզի ան ըսէ թէ Ալ—Ազհարը իրաւասո՞ւ է թէ ո՛չ որպէս վճիռ մը տալու։ Դատական նախարարին հակառակորդ փոխ—նախարարապետ Եահիա Իպրահիմ փաշան, ընդհանրապէս հակամէտ գտնուելով Ալ—Ազհարը արդարացնելու հակառակեցաւ խնդիրը վերոյիշեալ յանձնախումբին զրկուելուն այն առարկութեամբ թէ՝ իսլամներէն քրիստոնեաներէ կազմուած խառն այդ ժողովը չէր կրնար զուտ իսլամ բնոյթ ունեցող բարի մը համար կարծիք յայտնելու։

Անհամաձայնութիւնը ծանրանալուն փոխ—նախարարապետը քիչ մը քմահաճ և ընդունուած սովորութեանց հակառակ ընթացքով մը իր ձեռքը կարեւոր պաշտօնակիցը դատական նախարարը հրաժարեցուց։ որուն վրայ Սահմ.—Ազատականները որոշեցին որ իրենցմէ եղած նախարարներէն Թէֆիք Տօս փաշան և Մոհամէտ Ալի պէյերն եւս հրաժարականին տան։ Ատոնց հետ իր հրաժարականը մատոյց նաեւ Եւրոպա գտնուող, ներքին գործոց նախարարը Իսմայիլ Սիրագի փաշան որ Զիվէր փաշայի նախարարութեան ամենէն կորովի և ցայտուն դէմքն էր։

Զիվէր փաշա, որ դեռ Ֆրանսա կը գտնուի, չուզելով խնդրին աւելի կընճռոտիլը, համաձայն եղաւ որ Եահիա Իպրահիմ փաշա ինքը լրացնէ պակաս նախարարութեանց տեղերը, և այսօր վերանորոգուած նախարարութիւնը կը կը ներկայացնէ Իշթիհատը, և բնականաբար չի կրնար զօրաւոր նախարարութիւն մը համարուիլ և ոչ ալ տեւական հանգամանք մը ունենալ։

Աւելորդ է ըսել թէ՝ նախարարական այս տագնապը կոչուած է մեծապէս աղդելու Եգիպտոսի ճակատագրին վրայ՝ որոյ մասին կանխատես պիտի ըլլայ այժմէն քան մը ըսել։ Ցամենայն դէպս կացութիւնը պիտի պարզուի Զիվէր փաշայի և Անգլիական նոր բարձր—Գովմիսէր Սըր Ճորճ Լոյտի վերադարձէն ետք։

Գահիրէ ՍԻՊ. ՆԱԹԱՆԵԱՆ

ԵԳԻՊՏՈՍ

ՏՕՅ ՓԱՇԱՅԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ

Սահմանադրական Ազատական կուսակցութեան Դարձաղրը Ժողովը նիստ գումարեց խորհրդակցելու համար Տօս փաշայի կուսակցութենէն հրաժարման պարագայի մասին և սակայն չը կրցաւ որոշ եզրակացութեան մը յանգիլ։

Տօս փաշա զժգոհ է մասնաւորապէս կուսակցութեան օրգան «Միսսա» թերթին հատուած ուղղութենէն։ «Սրատարի պատասխանատու խմբագիրն է Տօքթ. Հաֆըզ պէյ Աֆիֆի, որ այս պահուս Եւրոպա կը գտնուի և իր բացակայութեան թելիթը տարբեր ուղղութեան կը հետեւի։ «Միսսա» կը հրատարակէ Տօս փաշայի մէկ դրութիւնը, որով կոչ կ'ընէ բոլոր տարրերուն համերաշխիլ ի սէր հայրենիքի շահերուն։

ՅԱՆԴՈՒԳՆ ԳՈՂՈՒԹԻՒՆ ՄԸ ՍԱԹՈՍԵԱՆ ՏՈՒՆԷՆ

Օր ցերեկով յանդուգն գողութիւն մը կատարուեցաւ Նարա Սալիման փաշա գտնուող Մաթոսեանի խանութին մէջ։ Երկու հոգի կը մտնեն խանութը և հոն գտնուող պաշտօնայէն կ'առաջարկեն որ թրքական արծաթ ղրամ փոխանակէ եղիպտական դրամով։ Պաշտօնեան թրքական դրամները քննելէ և անոնց հաստատութիւնը սուտ գտնելէ յետոյ, երբ կռնակը կը դարձնէ գանձէն ղրամ առնելու համար, այս երկու անձերը կը յարձակին պաշտօնեային վրայ բերանին քլորոֆորմով թաշկինակ մը կը թնդանն և երբ ան կը մարի, գանձին մէջ գտնուած եգիպտական 100 սօկին առնելով կը հեռանան։

ԵԳԻՊՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ

Եգիպտական Համալսարանը պիտի բացուի Հոկտեմբեր 15ին։

Աշխատանքի գործոց նախարարութիւնը Բարիզի դիտանատունէն հեռագիր առաքած է թէ Եգիպտական Համալսարանին համար վարձուած ուսուցչապետները շուտով Մարսիլիայէն պիտի մեկնին Համալսարանի բացման ներկայ գտնուելու համար։

ՓՈՍՏԱՅԻ ՍԱԿԸ ԿԸ ՁՆՂՈՒԻ

Նախարարաց Խորհուրդը վերջացուցած է նախարարութեան առաջարկը լուսարարներու և տպագրական ծրարներու փոստային սակը զեղչելու ըստ Սթոքհոլմի Միջազգային փոստը համաձայնութեան որոշումին։

— Փանամատենդի 13 դէպքեր պատահած են Եգիպտոսի մէջ այս տարի մինչև Սեպտ. տասը, մինչ անցեալ տարի նոյն շրջանին 324 դէպքեր պատահած էրն։

ՎԱՏԻ ԱՃԷՍԻ ՄԷՋ

Պատերազմէն եւ խաղաղութիւնը

Պատերազմի միջոցին պատահած նիւթական կորուստներու քանակը ճշտելու համար որոշուած յանձնախումբը իր գործին ձեռնարկեց այդ շրջաններէն փախող քրիստոնեաներու իրենց գիւղերը վերադառնալէն յետոյ, վերջինները էն ազգ թրք. սը սրոնք վերջին պատերազմի պատճառաւ Դամասկոս պատսպարուած էին վերադառնան ետ իրենց գիւղերը նոյն դիւղը այսինքն Խաթանի Կայմագամին ընկերակցութեամբ Ս. Թեոդոս պատրիարքի պատուիրակներ թրլիֆոնի և Մ. Իւքէնաէր Էֆենտի հետ։ Վատի տիւրզիները մինչև ճամբուն կէսը բարի գալուստի դացած են և սիրալիր կերպով ողջունած են վերադառնող բնակչութիւնը և ներողութիւն խնդրած, տրուպտերը և քրիստոնեայ բնակչութիւնը Դաւաթ և Ճանգալ վերադառնած են երգելով։

Տրիւզները պաշտօնական այցելութիւն մը տուած են քրիստոնեայ Մուխթարին որ զիրենք ճաշի վար կրած է, և միևնոյն ժամանակ քրիստոնեաներն հիւրը էին Տրիւզ Մուխթարին որ իրենց ի պատիւ ճաշ մը տուաւ։

Ընդհանրը հաւաքոյթ մը միջոցին որ ազգային Գայմակամը կազմակերպած էր բանախօսութիւններ եղան պարիարք հայր պատուիրակին ինչպէս նաեւ Տրիւզ Շէյխի մը կողմէ, որոնք մասնաւորապէս կեր հանեցին տարուած յաղթութիւնը։

Վատի Աճէսի մէջ կատարեալ կարգապահութիւնը վերահաստատուած է, և կը յուսանք թէ անգամ մը եւս խռովութիւնը չպիտի խանգարուի, և յանձնախումբը պիտի կատարէ իրեն յանձնուած պարտականութիւնները։ Կը գրէ La Syrie։

ԼԻԲԱՆԱՆԻ ԲԱԺԱՆՈՐԴԱԳԻՆԸ

	Տրկ.	Վ.գմս.	
Տեղական	250	125	Ս. Գ.
Նուրիա	300	150	« «
Արտասահմանեն	100	50	Ֆր.
Ամերիկա	6	3	Տզ.

ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆ

ՊԷՅՐՈՒԹԻ ԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆԸ

Ս. Նշան Վանքի ԱԶԳ. ԵՐԿՍ. Վարժարանը վերաբացուած է։ Նորընթեր Հոգաբարձութեան կողմէ տրուած բազմաթիւ եւ բազմագոյն յայտարարութիւններէն յետոյ, վերջապէս միջին համբայ մը գրսնուած ըլլալով՝ հասկէն գործի ձեռնարկուած է։ Կը փափաքինք ի սրտէ յաջողութիւն մաղթել, բայց երեսիդով պիտի մօտենանք մեր սրտակցական բարեմաղթութիւնները ընդունելու այս տարուան այդման հանդէպ գործի լծուող մեր ազգին Հոգաբարձութեան, մի գուցէ ապագան մեզ ամօթահար նկատէ ասոնց սկզբնական երջանիկ գովեստով ? խօսելնուս համար. իսկ մենք անվերապահօրէն կրնանք յայտարարել թէ՝ Նորընթեր Հոգաբարձութեան նորահնար բոլոր գիւտերը իրենց ըստ փելի արդիւնքը . . . պիտի տան միչ ժամանակէն;

Հասարակական կարծիք գոյութիւն չունի . . .

Այսպէս կ'ըսէ Նորընթեր Հոգաբարձութեան յարգելի ատենապետը. երբ իրեն թերթիս խմբագիրներէն միոյն կողմէ կ'առարկուի թէ հասարակութիւնը մի գուցէ վստահայ Ձեր հայկական գործունէութենէն։

Ժողովուրդ, ազգութիւն եւ այլն ասոնք միմիայն բառեր են կը աւելցնէ Պ. ատենապետը՝ առանց վայրկեան մը կարենալ մտածելու՝ թէ ինչը պատճառի կոչուած է՝ նոյն այդ գոյութիւն չունեցող . . . հասարակութեան եւ ազգի մը նուիրական հասատատութեան հաւատոյ գործելու համար. ո՛չ թէ անհատական հասարակ ձեռնարկ մը հաստատելու նպատակով զինքը ընտրած են—թէեւ իր մասնագիտութենէ դուրս—հանրային գործի եւ իրեն վստահուած է խիստ փափուկ գործ մը։

Սենք, տակաւին պիտի խնայենք հրապարակելու այն բոլոր անտեղի եւ անիմաստ խօսքերը՝ զոր Նորընթեր Հոգաբարձութեան Պ. ատենապետը չ'զգուշացաւ յայտարարելու մամուլի մը ներկայացուցիչներու ներկայութեան։

Բայց, մեր խիղճը թոյլ չիտար մեզի որպէսզի բոլորովին անտարբեր զսնուինք այնքան զեղազիւ պարտականութեան մը նկատմամբ՝ որուն համար կը պարտինք մեր այսօրուան գոյութիւնը,

«Հասարակական կարծիք գոյութիւն չունի» ըսելը հեշտ է. բայց անիկա իր գոյութիւնը զգալի դարձնելու համար շատ նոցնիմ հաշիւներու պէտք չունի, ամբողջ աշխարհ մը, մասնաւորապէս խորհրդարանական աշխարհ մը անոր գոյութիւնը իրականացնելու վրայ իսկ հանգցած է. իսկ թէ մեր Նորընթեր հոգաբարձութիւնը չ'ուզեր բաժնել այս միտքը, շատ չ'անցած համոզումը կ'ունենանք իրականացնելու մեր արդարացի դիտողութեան։

Սակայն, շատ երկարէն այն խնդրով զբաղելու պատճառ մը չունինք, բողոքնք որ հասարակութիւնը խօսքի յեսագային, եւ հաւատացած ու մտմտոզուած ենք որ պիտի խօսի։

Հիմա Ազգային Երկսեռ Վարժարանը վերացուած է միայն . . . այսմանը գիտենք։

ԺԱՄԱՆՈՒՄ

Քսդարս ժամանեց Հալէպի ծանօթ եւ յարգուած ազգայիններէն դեղագործ Տիար Ռուբէն Էնգանեան

Խմբագրութիւնս բարի գալուստ կը մաղթէ

ՄՈՒՍՈՒԼԻ ՄԷՋ ԿԱՏԱՐՈՒԵԼԻՔ ՆՈՐ ՔՆՆՈՒԹԻՒՆԸ

Ժընէվ.— Ռէյշտի պէյ Էնկիւրի մեկնելէն առաջ նամակ մը ղրկած է Մ. Լուչէօրի որով կը հաստատէ իր մերժումը ընդունելու համար քննութեան մը կատարումը «Պրիքսէլի գիծ»ին հիւսիսը, Թուրքիոյ կողմը։ Այս պատասխանը տակաւին Թուրքիոյ վերջին խօսքը չի նկատուիր։ Հաւանական է որ քննիչ յանձնախումբը երեք հոգիէ պիտի բաղկանայ ընդ նախագահութեամբ Զեխօ—Սլովաք զօրավարի մը։

ԹՐՔԱԿԱՆ ԶՕՐԱԲԱԺԻՆՆԵՐ ՂՐԿՈՒԱԾ ԵՆ ԴԷՊԻ ՄՈՒՍՈՒԼ ԵՒ ՏԱՐՏԱՆԵԼ

Մաքենի մեջ կը կարդանք.— Լոնտոն.— Մուսթաֆա Քէմալ հրամայեց որ չորս զօրաբաժիններ ուղղակի Մուսուլի սահմանագլուխը մեկնին, ինչպէս նաեւ հրամայուած է ծանր թնդանօթներով ամրացնել տարտանելի երկայնքը։ Այս լուրը Անգիրոյ Արտաքին գործոց պաշտօնատունը մեծ չփոթութիւն պատճառած է, որովհետեւ այդ դէպքը ցոյց կուտայ յստակօրէն թէ՝ Թուրքերը որոշած են չի յարգել Ազգերու ընկերակցութեան, Մուսուլի խնդրոյն չուրջ տուած որոշումը։

ԷՊԵՔՈՎ ՈՒԹԹԵՆ ԴԵՐՀԱԼԳԻՐՈՒԹԵՆԷՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ

Պերն.— Վերջնականապէս որոշուեցաւ որ ապահովութեան խնդրով զբաղելիք Արտաքին գործոց նախարարներու խորհրդաժողովը գումարուի Լոքարնոյի մէջ

ՄՈՒՍՈՒԼԻ ՀԱՐՑԸ ԵՒ ԹՈՒՐՔԻՈՅ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

Ժընէվ.— Էքքոտը Փարիզի 18 Մայիսի թուակիր գրնուած թղթակցութենէ մը քաղելով հետեւեալը թարգմանաբար կուտանք իր կարեւորութեան համար։

Ազգերու ընկերակցութեան ժողովը վաղը պիտի զբաղուի նախագահութեամբ Մ. Լուչէօրի, և կէսօրէ ետք պիտի զբաղի Մուսուլի խնդրոյն կարգադրութեամբ, ինչպէս կը զուշակուի, ժողովը կը ջանայ իր բրեսթիժը բարձր պահել միեւնոյն ժամանակ իր կարելի միջոցները ի գործ դնելով, և կը կարծուի թէ՝ անհամաձայնութիւնը լուծելու համար Լահէի միջազգային դատարանին պիտի դրկուի խնդիրը։ Կարգադրելու համար քանի մը հարցեր վերաբերեալ սոյն խնդիրներու վերջնական կարգադրութիւնը պիտի յետաձգէ մինչև Դեկտեմբեր, ուր այդ թուականին Ազգերու ժողովը պիտի գումարուի Մ. Գին Նենէի նախագահութեամբ Մարբիի մէջ։

Խնդիրը շատ նուրբ վիճակ մը ստացած է Ազգերու ընկերակցութեան այն ժողովը որ քննութեան համար մինչեւ Մուսուլ գացած էր, իր կարծիքը յայտնեց պնդելով որ Մուսուլը Իրաքի կցուի միայն այն պատճառաւ որ այդ երկիրը Անգլիական հովանաւորութեան ներքև պիտի գտնուի, քսանհինգ երկար տարիներ, այսինքն 1918ին Անգլիոյ և Իրաքի միջև կնքուած դաշնագրին լրանալը։ Իրաւական տեսակէտով խնդիրը կը մնայ միշտ խառնաշփոթ, Թուրքերը կը պնդեն բացարձակապէս Մուսուլի նահանգին վրայ իրենց ունեցած իրաւունքներու մասին, և կը յայտարարեն թէ միայն Ազգային Մեծ ժողովն է որ կրնայ իր վերջնական խօսքը ըսել այդ իրաւունքէն հրաժարելու մասին, որովհետև Ազգերու ընկերակցութիւնը ուրիշ պարտականութիւն չունէր բացի եթէ Թուրքիոյ և Իրաքի սահմանները ճշդել, և երբեք իրաւասու չէ քաղաքական որևէ օրէնսդրութեան պարտադրել վիճելի հողամասի համար, իսկ անկէ զատ Ազգերու ընկերակցութիւնը պարտի խնդիրը դատել անաչառօրէն, առանց քաղաքական մտածելակերպէ ներշնչուելու։

ԹՐՔԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԸ

Խնդիրը միշտ մտահոգութիւն պատճառելու բնոյթն ունի, քաղաքական բարձրաստիճան անձնաւորութիւն մը որ մասնաւոր կերպով կզբաղի Մուսուլի խնդրով թերթին թղթակիցին ըսած է.

Թուրքիա կը յայտարարէ թէ ժողովուրդի փափաքն է որ վայրկեան մը առաջ իր հովանաւորութեան տակ մնան հակառակ պարագային երբ Ազգերու ընկերակցութիւնը իրեն գոհացում յայտնէ թրքական բանակը պիտի գրաւէ Մուսուլը, այնպէս որ ոչ ոք զինքը պիտի կրնայ արգիլել։

Անշուշտ ակնյայտնի կերպով կերևի այսպիսի գործողութեան մը հետևանքը, Անգլիա պիտի վերստանայ իր գործելու ազատութիւնը։ կապուած չըլլալով Ազգերու ընկերակցութեան հետ իր խոստումներով, և սոսկալի պատերազմ մը պիտի ծագի Արևելքի մէջ, ինչ պիտի կրնայ արգիլել Անգլիական հսկայ նաւատորմը գրաւելու համար պատերազմական որևէ կէտ մը Վոսփորի մէջ, անգամ մը ևս Լոնտոնի նախարարաց խորհուրդը իր դիտակը պիտի դարձնէ դէպի Կ. Պոլիս, դէպի իրենց յաւիտենական նպատակակէտը։ Եւ հասարակաց կարծիքին այն մասը որ դէմ էր այժմու պահպանողական կառավարութեան Մուսուլի խնդրոյն առթիւ բռնած ընթացքի, այս անգամ պիտի ծափահարէ նոյն այդ կառավարութեան քաղաքականութիւնը, քանի որ խնդրոյ առարկայ է Պոլսոյ գրաւումը։

Նմանօրինակ պատերազմ մը իր չատ մը գէշ հետևանքները պիտի ունենայ, որովհետև Ռուսիա պիտի միջամտէ վատնարար, Ազգերու ընկերակցութիւնը դժուարին էջերուն մը առջև կը գտնուի՝ և իր հեղինակութիւնը իսպառ կորսնցնելու։ Եթէ Թուրքիոյ մերժումը նամակներուն տրուած որոշումներուն, ժողովը պիտի նոր դիրքեր ընդունի սէջաք եղած միջոցներու տրանք նախատեսուած են 16 և 17րդ յօդուածներուն մէջ։

Այսպէս Մուսուլի խնդրոյն առթիւ Թրքական և Անգլիական պատուիրակներուն միջև բացուած այսքան մեծ անհամաձայնութիւնը պատճառ մը պիտի ըլլայ որ արևելք նոր պատերազմի մը թատերավայրը ըլլայ, երբ Թուրքիա բացարձակապէս չուզեր խոնարհիլ Ազգերու ընկերակցութեան տուած որոշումներուն և կը պնդէ Թուրքիոյ ունեցած իրաւունքներուն վրայ։

Անշուշտ դէպքերը և մասնաւոր ապագան ցոյց պիտի տան թէ Թուրքիա, հազիւ հազ սկսած է ինքզինք գտնել պիտի ճուղէ մանել նոր պատերազմի մը մէջ, նկատի ունենալով իր անկազմակերպ վիճակը, թէ՝ չոր սպառնալիք մըն է միայն, ուրիշ կուզէ օգուտ քաղել։

ՀԱՅՐ—ԱՐՇԱԿ

ԲԱԼՈՒՑԻՆԵՐՈՒՆ ՀԱՄԱՐ

ՑԱՒԱԼԻ ՃՇՄԱՐՏՈՒԹԻՒՆՆԵՐ

1915 Թուականի, բռնագաղթի Ջարդէն հազիւ հազ ազատուող ափ մը Թրքահայերը անլուր տառապանքներէ վերջ հազիւ ինքզինքնին ձգեցին հիւրընկալ Սուրիոյ հողին վրայ, որ գէթ քիչ մը ազատ չունչ առնենուր կը բոլորէ երեք տարին։

Եւ ահա այս կարգին են նաև Բալուի վերապրողներն ալ որոնք յայտնին դնելով իրենց ամբիկաբնակ բարեկամ և ազգականներու վրայ, ու լքելով իրենց հայրենի օճախը, եկան հաւաքուեցան Ֆրանսական հովանաւորութեան ներքև գտնուող Սուրիոյ և Լիբանանի մէջ։ Այն Թուականէն սկսեալ ինչպէս ամէն քաղաք և գիւղ կազմակերպուած ունէր իր Հայր. Միութիւնը կամ վերաշինացը օգնելու իր կարօտեալներուն։ Նոյնն ալ բրին բալուցիները։ Սակայն ուրիշ Հայր. Միութիւնները ունէին իրենց կեդրոնը Ամերիկա որ կապուած էին հոն և կեդրոնէն եկած օժանդակութեամբ կ'օգնէին իրենց կարօտեալներուն։ Դալով բալուցիներուն, հակառակ Հալէպի և Պէյրութի Հայր. Միութիւններու քանիցս բրած կոչերուն մեր ամերիկաբնակ հայրենակիցները մինչև այսօր բոլորովին անտարբեր մնացին այդ մասին։ Որով իրենց անտարբերութեամբ, ո՛չ թէ միայն չ'օգնեցին Բալուի աղքատներուն, այլ, բացարձակապէս ընկճեցուցին բալուցիներուն ֆիզիքականը և բարոյականը հետևեալ պատճառներով։

Երբ 1922 Օգոստոսէն սկսեալ արտագաղթը սկսան Թուրքիայէն դէպի արտասահման և Հալէպ, այն տարին իսկ կազմակերպուած էր Հալէպի մէջ Խարբերդի Հայր. Միութիւնը որուն միացած էին իր շրջակայքի գաւառներն ալ, ինչպէս Ակն, Արաբկիր, Զարսանճագ եւ Բալու, բայց տեսնելով որ միւս գաւառները, մէկիկ մէկիկ սկսան անջատուիլ Խարբերդի Հայր. Միութենէն։ և կը քաջալերուէին իրենց Ամերիկաբնակ Հայր. Միութենէն, Բալուցիներն ալ իրենց կարգին ուզեցին անջատուելով առանձին գործել, յուսալով թէ իրենք ալ պիտի ըստանան այն օժանդակութիւնը ու քաջալերանքը արտասահմանէն, որ կարողանան օգնել իրենց կարօտեալներուն։ Ահա այդ նպատակաւ 1923 Ապրիլին անջատուելով Խարբերդի Հայր. Միութենէն, առանձին միութիւն մը կազմակերպեցին, անմիջապէս սկսան կոչեր տալ ամէն կողմ,

թերթերով։ 1924 Փետր. ին Պէյրութի մէջ նոյնպէս կազմակերպուեցաւ Բալուի Հայր. Միութիւնը, այն ալ իր կարգին քանի մը կոչեր տուաւ։ բայց իզուր գաղթի այդչափ կոչերը Ամերիկայի ոչ մէկ ծայրէն արձագանգ տուաւ մեր հայրենակիցներուն կողմէն, այս անգամ Հալէպի եւ Պէյրութի մեր Հայր. Միութիւնները տեսնելով որ ամերիկաբնակ բալուցիները բոլորովին անտարբեր կը մընան այս կոչերուն հանդէպ, հակառակ իրենց աղքատներու չատութեան, դիւաճէն ալ չատ անոյշ ըլլալով չատ բարձր քաշկռտելով մինչև 1925 տարուայ սկիզբները այլևս բոլորովին լուծուեցաւ խառնակցութեամբ Սուրիոյ-նակ ոչ կաթգ մը ոչ քալուցիներու ու բալուցի, աթոռական, եռաժել, բախտախնդիրներու պատճառաւ, որով այդ միութիւններն ալ իրենց գործունէութեան ընթացքին ո՛չ մէկ կերպով կրցան օգտակար հանդիսանալ իրենց աղքատներուն։

Այն քանի տղերով կուգամ բալուցի հայրենակիցներու ուշադրութիւնը հրաւիրել դէպի իրենց աղքատները։ Թող դաս առնեն Եաբրերդցիներէն, Մալաթիացիներէն, Արաբկիրցիներէն և Հողեցիներէն որոնք իրենց կազմակերպութեամբը իրենց հիմնական բոյնը քնարեցին Հայաստան։ Ալ կը բաւէ, թող թողուի 35—40 գիւղերու ուսումնասիրացներու և վերաշինած միութիւններու ներկայացուցիչները քով քոյի գալով կազմակերպեն Բալուի Ընդ. Հայր. Միութիւն մը Ամերիկայի մէջ և փոխանակ առանձին առանձին հեռուէն դիտելու իրենց աղքատներուն որբերուն ու որբուհիներուն օրոնք Սուրիոյ-Ցունաստանի և Ֆրանսայի քաղաքները ցիրուցան թողուելու փոխարէն որը պատիւ չի բերեր բալուցիներուս թող բալուցիներն ալ աշխատին յարմար կարգադրութիւն մը ընել Հայաստանի փոխադրութեան մասին իրենց աղքատներուն։ Վերջապէս հոս հասած լուրերուն և պաշտօնական նամակներու համեմատ ուրախութեամբ կը լսենք որ Ամերիկաբնակ բալուի Սղամ, Սագրաթ գիւղացիները եռանդով կ'աշխատին իրենց ցրուած պարագաները և գիւղացի ազգականները փոխադրելու Հայաստան։ Մեզ համար կենսապատիկը ուրախ պիտի ըլլայինք երբ ընդհ. համաբալուցիներու այդպիսի ձեռնարկի մը լուրը լսած ըլլայինք, և առ այժմ վերոյիշեալներու բարի յաջողութիւն կը մաղթենք։

Ե. ՃԱՆԻԿԵԱՆ

ՎՐԱՆԱՔԱՂԱՔ

Ուրախութեամբ կը լսենք որ Պ. Նաչատուր Ֆէնէրճեանի Գէմփի անուրէնութեան պաշտօնի կոչուելէն ի վեր Գէմփին գործերը կանոնաւոր ընթացք առնել սկսած են։ Պ. Զաքարեանէն յետոյ՝ Պ. Ն. Ֆէնէրճեանի ներկայութիւնը՝ խիստ անհրաժեշտ պարագայ պիտի նկատել քէմփին մէջ ընակողներուն համար։ Ցիշեալ երկու անձնաւորութիւնները իրենց ազգասիրական և անաչառ ոգիով ճանաչ են բոլոր Պէյրութահայութեան։

Պ. Ն. Ֆէնէրճեան։ բնիկ Սերաստացի, 1919 թուականէն տպիչ էր բազմաթիւ ծառայութիւններ մատուցած է գաղթականներուն։ Անիկա Հալէպի գրաւման ժամանակ եղած է հայրենակցական միութեանց կազմութեան հիմնադիրներէն մին. երկար տարին վարեց Հալէպի Միջ—Գաւառային միութեան ատենապետութիւնը և արժանացաւ բոլորի գնահատման։ Ներգաղթի Տրանս. տնօրէնութիւնը գնահատելով իր արժանիքը, զայն ներգաղթի Chef de Bureau ի պաշտօնեայ կարգեց։ Պ. Ն. Ֆէրէրճեան բոլոր ազգային շրջանակներու մէջ ճանչցուած է որպէս անկեղծ ազգասէր մը։ Իր Պէյրութի քէմբի տրնօրէնութեան պաշտօնի կոչուիլը մեզի համար մխիթարական երեւոյթ մըն է։

ՀԱՐՍՆՑՈՒ ՈՐԲԵՐՈՒ ՃՕՆՏ

Գ. ՑԱՆԿ

Ստացուած են.—

Վեհափառ Սահակ Սրբ. Կթղկ.—	2500
Գեր. Սուրէն վրդ. Քէմհաճեան —	500
Գեր. Պողոս վրդ. Արիսէ —	300
Նախորդ գումար	9050
Գումար	123 50

Ղ. ՂԸՊԼԻԿԵԱՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

ԱԶԳԵՐՈՒ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹԵԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ ՓԱԿՈՒԱԾ

Ժընէվ, (Հ).— Ազգերու Ընկերակցութեան 6րդ ընդհանուր ժողովը իր նստաշրջանը փակեց։ Խուրհուրդը երկուշաբթի օր պիտի նշանակէ անդամները այն յանձնախումբին որ քննել պիտի երթայ Իրաքի եւ Թուրքիոյ սահմանները։

ԱՆԳԼԻԱԿԱՆ ՊԱՏՈՒԻՐԱԿԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՌԻՒՇՏԻ ՊԷՅԻՆ

Ժընէվ.— Մր. Ամերի Բիւշտի պէյի յայտարարութեան իր պատասխան նամակ մը գրած է Մ. Լուէյօրի, որուն մէջ կ'ըսէ թէ քանի որ Բիւշտի պէյ կը մերժէ ընդունիլ «Գրուքէլի գիծին թրքական կողմը քննութիւն ենթարկելու։ Թուրքերն ալ չպիտի ընդունին հարաւային կողմը կատարուելիք քննութեան մէջ։ Նամակը կ'աւելցնէ թէ քննութեան կատարումը չպիտի նշանակէր արդէն Ցանձնախումբի անդամներուն լիազօրութիւն տալ թրքական ընդհանուր վարչութեան վրայ քննութիւն կատարելու։

ԳԵՐՄԱՆԻԱ ՊԻՏԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԳՈՒՄԱՐՈՒԵԼԻՔ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՆ

Բարիզ, (Հ).— Գերմանական դեսպանը արտաքին գործոց նախարարութեան յանձնեց յուշագիր մը որով կը հաղորդուի թէ Գերմանիա կ'ընդունի դեսմորուելիք արտաքին գործոց նախարարներու խորհրդաժողովին մասնակցիլ։

ՖՐԱՆՔՈ—ՍՊԱՆՈ—ՌԻՖ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՄԱՐՈՔԻ ՄԷՋ

Ֆէս՝ (Հ).— Ֆրանսական ուժերը Ռիֆեանի դիրքերը ընդարձակելով գրաւած են Ճէպել Ռաւնասունը և Ճէպել Թուշօնը, կա մղելով թշնամին որուն կատարած հակահարձակումը ջախջախուած է թնդանօթաձիգ ոյժերու կողմէ։

Բարիզ.— Ֆէսէն ստացուած հեռագիր մը կ'ըսէ թէ Ռիֆերը ծանր կորուստներու ենթարկուած են վերջին ֆրանսական զինուորական գործողութեանց միջոցին։ Պատերազմի դաշտին վրայ 50 դիակներ թողուած են և 24 գերի բռնուած է։

ՄԱՐԱՋԱԽՏ ԼԻՕԹԷՅ ԿԸ ՀՐԱԺԱՐԻ

Ռապաթ, (Հ).— Մարաջախտ Լիոթէյ կառավարութենէն խնդրած է իրեն տեղ յաջորդ մը նշանակել, և իր խնդրանքին պատճառ ցոյց կուտայ այն իրողութիւնը թէ վերջին զինուորական գործողութեանց հետեւանքով ֆրանսական զօրքը ոչ միայն զրաւած է Ռիֆերու յարձակողականէն առաջ ունեցած դիրքերը, այլ տեղ տեղ ալ անցած է որոշուած գիծը։ Մարաջախտը կ'ըսէ թէ ֆրանսական հոգատարութեան վիճակը վերահաստատուած և վտանգն ալ հեռացած ըլլալով, բոլորովին ապահով, կրնար այլևս խնդրել իրեն տրուելիք հանգիստը։

ՖՐԱՆՍԱՐՈ—ԱՄԵՐԻԿԵԱՆ ՌԷՆԷՍԱՆՍԻՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Բարիզ.— «Փուանալ»ի Ուաշինկթընի թղթակիցը կը հաղորդէ թէ Մ. Քայյո հեռագրով Մ. Բէնլէվէի տեղեկագրած է բանակցութեանց ոգիին եւ ինչպէս նաեւ իր ընելիք զիջողութիւնները, կը յայտարարուի թէ Ամերիկացիք առաջիկան 129 միլիոն տոլար կը պահանջեն, մինչդեռ Ֆ. անուական պատուիրակութիւնը 80 միլիոն կ'առաջարկէ։

«Մաթէն»Ուաշինկթընէն ստացուած հեռագիր մը կը հաղորդէ, որուն մէջ կ'ասուի թէ Ամերիկացիք կատարելապէս անսպասելի պահանջք մը ներկայացուցած են տոկոսի վճարումը պահանջելով այն 245 միլիոն տոլարին որ փոխ տրուած է Պանք տը Ֆրանսի, որ առաջարկեց այս փոխատուութիւնը քաղաքական նկատել այլ վարկ մը զոր Պանք ա'Անկլիթէրը բացած է իրեն համար։

Նիւ—Եորք.— $ 21 ընդհանրական ծովամոյն եղաւ «Մրթի տը Ռոմ» նաւուն հետ ունեցած բաղխումին հետեւանքով, նաւաստիներէն ոչ մին աղատուածէ։

HOLEPROOF HOSIERY

ՓՆՏՌԵՑԷՔ ԱՄԷՆ ՏԵՂ

ՀՕԼՓՐՈՒՖ

ԿԱՆԱՆՑ ԱՐԱՆՑ ԵՒ ՏՂԱՅՈՑ ԳՈՒԼՊԱՆԵՐԸ.

ԴԻՄԱՑԿՈՒՆ. ՋԱՇԱԿԱՒՈՐ ԵՒ ՅԱՐՄԱՐ ԳՆԵՐՈՎ·

ԿԸ ԾԱԽՈՒԻ ԱՄԷՆ ՀԱՃԱՌԱՏՈՒՆԵՐՈՒ ՄԷՋ, ԴԵՂԻՆ ՏՈՒՓԵՐՈՒ ՄԷՋ·

ԱՐԵՒԵԼՔԻ ԵՒ ՍՈՒՐԻՈՅ ԸՆԴՀ· ՆԵՐԿԱՑԱՑՈՒՑԻՉ

ՊԱՐՈՒՏԻ ԵՂԲԱՅՐԵՔ ԵՒ ԸՆԿ·

ՊԼՅՈՒԹ

"ԼԻԲԱՆԱՆ,,Ի ԹԵՐԹՈՆԸ Թիւ 11

ԿԱՆԱՆՁ ՕՂԵՐՈՎ ԱՂՋԻԿԸ

(ՎԷՊ ԻՐԱԿԱՆ ԿԵԱՆՔԷ)

ԳՐՈՒՑ՝ ՀԱՅՐ—ԱՐՇԱԿ

Բ. ՄԱՍ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Բաւական գաղտնի հեռապէս-գումներ եւ ծրագիրներ անհետանք մը նաբին նկատի ունենալով որ յարմար ատիթ մը չի ներկայացաւ մեր ծրագիրը ի գործ դնելու համար, սակայն այսօր ատիթը ներկայացած է մեր ծրագիրը իրագործելու համար, մեր ընկերներու կատարած գաղտնի հսկողութեանց շնորհիւ կրցանք այսօր լուր ստանալ թէ այսօր շաբաթ կէսօրէ ետք յիշեալ Շաւարշը մեծ կղզի պիտի գայ այս իրիրիկուն Բօեալ պանդոկին մէջ տեղի ունենալիք պարահանդէսին մասնակցելու համար, որ այսքան ժամանակութեանց մէջ ժամնէջ յետոյ այժմ պիտի պարզուի մեզ այն ծրագիրը որու համեմատ մենք պիտի կրնանք մեր գործը յաջող կերպով առաջ տանիլ։

Ի իկուան մօտ ժամը վեցի սահմանները մեզմէ վեց հոգի կանոնաւոր կերպով ծպտուելէ ու պարահանդէսի յարմար հագուստներ հագնելէ ետք, ճաշբայ պիտի ելլեն դէպի մեծ կղզի. մեզ տանող նաւակը պիտի սպասէ ծովեզերքը այնպիսի կէտի մը վրայ՝ ուրկէ ցամաք պիտի ելլենք, մեզմէ ամէն մէկը պէտքէ կատարելապէս զինուած ըլլայ որը կրկնել իսկ հարկ չեմ տեսներ։

Պարահանդէսը սկսելէ առաջ մեր ընկերները պէտքէ իրրև պարի եկողներ առանց ոեւէ կասկածի մտնեն սրահներէն ներս, որոնցմէ երկուքը դուրսը պանդոկէն քիչ հեռու օթոմոպիլի մը մէջ պիտի սպասեն խնդրին ելքին տեսանելուածը առանց աղմուկի նաւակ փոխադրելու համար, իսկ ներս մտնող չորս ընկերները ժամը ճիշտ 11.30ին կազմ ու պատրաստ պիտի սպասեն մէջտեղ Շաւարշին քովէն չհեռանալով, իսկ ալիք նշանիս վրայ գործի սկսելու համար, այսպէս սիրելի ընկերներ ժամը ճիշտ 11 30ին պարահանդէսի սրահին ելեկտրական հոսանքը մէկ հարուածով պիտի դադրեցնեմ և այս պիտի ըլլայ ազդանշանը՝ գործի սկսելու համար, ջնջեցէք առանց աղմուկի գործը դլուխ հանել. ես ձեր մօտ պիտի գտնուիմ և մասնէն պիտի հսկեմ գործողութիւնները, մինչև օթոմոպիլ փոխադրուելէ ետք գործը լրացած կարելի է նկատել։

Աւազակապետը այսքան երկար հրահանգներ տալէ ետք աւազակներու բուռն խանդավառութեանց մէջ կը քաշուէր իր սենեակը հեռագիրներ սպասելով, հազիւ թէ՝ սենեակ մտած են գրասեղանին առջև տեղաւորուած էր. հեռաձայնի զոյնիքը սկսաւ ձայնել, աւազակապետը գործիքը ձեռք առնելով սկսաւ յարաբերութեան մտնել Թելին միւս ծայրը գտնուողին հետ.

| Ալօ՛, ալօ՛, հա՛, դո՞ւն ես Սուրէն, ինչ նորութիւն, չոգենաւով մեկնեցա՞ւ լաւ, լաւ, ուրիշ, իր հետ ուրիշներ ալ կային, կարեւորութիւն չունի, աղջի՞կ մը ալ կար, մոռցէ՞ գիտեր, լաւ, լաւ, գործերնիս լաւ ճամբու մէջ է, իրիկուան կողմը մեկէն ուղղակի հան... ի ցտեսութիւն։

Հաղորդակցութիւնը կը վերջանար այս կարճ բայց կաւոր տեսակցութենէն ետք. խումբի անդամներէն մի քանիները Պոլսոյ մէջ իրենց կատարած գործունէութիւնները հեռացնելով կը հաղորդեն աւազակապետին, և Սուրէնի տուած տեղեկութիւնը տեղի կունենար այն ժամուն որ Շաւարշ իր ընկերներով նաւ նստած էր, պիտի ճէկի Սիրուն ընկերակցութեամբ այսինքն շաբաթ եբեկոյեան՝ մօտ ժամը 3ին։

ՊԱՐԱՀԱՆԴԷՍԸ

Գ. ՄԱՍ

Պոլսահայութիւնը և մանաւանդ քիչ մը բարձր դասակարգը միշտ ալ ներկայ գտնուած է այն նշանաւոր պարահանդէսներուն որոնք կը տրուին առ հասարակ մեծատուններէն մէկուն ի պատիւ. կամ քաղաք ժամանող նոր հարստի մը ընծայելու համար։



ԽԱՂԱՂՈՒԹԵՆԷՆ ԵՏՔ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆԸ

Ամէն ան՝գամ որ նմանօրինակ խրժդրմութիւններ ի գործ կը գրուին անկարելի է որ արդարութիւնը չը հետապրնդէ ոճրագործները որոնք ի գործ դրած են այդ ոճիրները։

Վատի Աճամի մէջ խաղաղութեան վերահաստատումը չի նշանակեր թէ ամէն մարդու խելքը գլուխը բերած է, ինչ որ ոմանք կը կարծեն. միայն ֆրանսական ուժերուն յաղթական կերպով յառաջխաղացումն էր որ պարտադրեց խաղաղութիւնը։

Տիւրզիները և Քրիստոնեաները Վատի Աճամի ազատ են խօրհելու ինչ որ իրենց լաւագոյն կը թուի, մենք ալ ուրիշ բան չենք պահանջեր բայց եթէ խաղաղութեան վերահաստատումը բայց Տիւրզիներէն, Քրիստոնիաներէն, Վատի Աճամէն, Սուրիայէն և Մեծն Լիբանանէն վեր գոյութիւն ունի մարդկութիւն մը և քաղաքակրթութիւն մը։

Արդարութիւնը պէտք է միջամտէ պատժելու համար յանցաւորները և իր միջամտութիւնը այնքան անհրաժեշտ է, քանի որ Ֆրանսայի Արդարութեան և իրաւունքի երկրին հովանաւորութեան տակ կը գտնուին այս երկիրները։

Եթէ Քրիստոնիաները և Տիւրզիները պիտի խոնարհին իրենց դժբաղդութեանց առջև եզրակացնելով թէ՝ այսպիսով խաղաղութիւնը կրնայ հաստատուիլ այն երկրամասին վրայ ուր ստիպուած են իրենց գոյութիւնը ապահովել, բոլորը մոռնալով. բայց Ֆրանսա Արդարութեան ջանակները չպիտի կրնայ վերջնապէս հանդուրժել ցեղի մը հաւասարել արդելու համար այդպիսի խաղաղութիւն մը։

Եթէ մարդասպանութիւնները և ջարդերը տեղի ունեցան ինչ որ մամուլը զայն հաստատեր, Հանրային նախարարը պէտք էր որ միջամտէր, հրացանաձգութիւնը թէրեւս կրնայ ներուիլ կամ մոռցուիլ, բայց մասագործութիւնը և ջարդարարութիւնը ո՛չ երբէք. կը գրէ Մ. ՍՊԷՑԻԱՆՕ Լա Սիրիի մէջ։

ՃԷՊԷԼ ՏՐԻԶԻ ՄԷՋ

(Պատմական)

Բանակը վերջին սկսաւ. յառաջխաղաց. զինուորական գործողութիւնները նոր չրջանէ մը մէջ մտնելու վրայ են։

ՄՈՒՍԱԼԻԻ ՇՐՋԱՆԻՆ ՄԷՋ

Իրաքէն հանող Քրիստոնիա դաղթականներու ըսածին համաձայն ասսկալի ջարդ մը տեղի ունեցած է Մուսուլի շրջանին մէջ։

ՍՈՒՐԻՈՅ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՀԱՐՑԸ

«Թէքքատիւմ» Սուրիոյ մայրաքաղաքը ըլլալու յարմարութեան տեսակէտէն բաղդատութեան դնելով Հալէպն ու Դամասկոսը, կուգայ այն եզրակացութեան թէ՝ Հալէպ պետութեան մայրաքաղաքը ըլլալու աւելի յարմար է քան Դամասկոսը, հարցը վերջ առնելով չատ մը կէտերէ։

ՖՐԱՆՍ. ՋՕՐԱՍԻՆՆԵՐՈՒ ՅԱՌԱՋԽԱՂԱՑԸ

Լա Սիրի։—Ճէպէլ Տրիւզի մէջ ֆրանսական զորամասերու յառաջխաղացումը կը շարունակուի յաղթականօրէն։ Զորասիւնները երկիրը պարապ կը գտնեն, այրեր, կիներ. տղաք, անասուններ- շարժական գոյքեր անհետացած են։

ԱՆՁՆԱՏՈՒՈՒԹԵԱՆ ՀՐԱՒԷՐ

Արեւելեան բանակը Սուէյտան գրաւելէ յետոյ՝ օդանաւերը երկրորդ անգամ ըլլալով ճ;պէլ Տրիւզի վրայ յայտարարութիւններ ձգած են, որոնց մէջ ապատաժշնութիւնը հրաւէր կը արուի զէնքերը ձգելու և Սուէյտա գալով հրապարակուիլ։

ՏՕԲԹ. ՄԻՔԱՅԷԼ ՔԷՇԻՇԵԱՆ

Վկայեալ Ամերիկեան Համալսարանէն,

ՄԱՍՆԱԴԷՏ

Վիրաբոյժ, կանանց արգանդի, ներքին, աչքի եւ վենեռական հիւանդութիւնց։

Հիւանդ կընդունի ամէն օր իր տան դարմանատան մէջ, ժամը 8—12, 2—6։

Հասցէ.— Կուրբ փողոց, Թրամվէի ընկերութենէն երկու կայան վար, իր դարմանատունը։

ՍԻԿԱՐԷԹԻ ԳՈՐԾԱՐԱՆ ՍԱՎԱՆԵՒ ՈՐԴԻՔ

Կը պատրաստուին ամենալաւագոյն սիկարէթները բարձ եւ մաքուր ծխախոտով։

Պահանջեցէք մեր սիկարէթները ամէն կողմ. գործարան՝ կամուրջին անդին, տեպիէ։ Իսկ վաճառեղը Պաւրնի արհարաւին մօտկի խանութը

ՆԱՄԱԿԱՏՈՒՓ

Ալէքսանդրէթ.— Գ. Դարբինեան։ Ղոլոսած ապարանքի Փոքր սրճէքին քովտանը։

ԹԱՏՐՈՆ ՔԻԻՐՍԱԼ

ԹԱՏԵՐԱԿԱՆ ՇՐՋԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
10 ՀՈԿՏԵՄԲԵՐ 925 ՇԱԲԱԹ ԵՐԵԿՈՅ ԺԱՄԸ 9,30ԻՆ
Ղեկավարութեամբ Դերասան

ԿԱՐՕ ԽԱՉԻԿԵԱՆԻ

Իտալացի Թատերագիր
ՋԻԱՔՕՄԷՏՏԻ Գլուխգործոցը

ԳՈՐՐԱՏՕ

ԶԳԱՅԱՑՈՒՆՑ ՏՐԱՄ 5 ԱՐԱՐ
ՓՈՒՂԻ ՏԱԿ Է ՄՕՏ ՕՐԷՆ
Մեծ պատրաստութեամբ գեղարուեստագէտի ՀՐԱՇԱԼԻՔԸ

ԿԷԻ, "ՏՐԻԼԲԻ,,Ն

ՏՕՔԹ. Հ. ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ

ՎԻՐԱԲՈՅԺ—ԱՏԱՄՆԱԲՈՅԺ

Գիշերուի աւաջին ելեկտրական դարմանատունը, ուր կը դարմանուի գիտական ամենակատարեալ մեթոտ բուսական բոլոր հիւանդութիւնները ելեկտրական կազմածներու միջոցաւ։ Լիդերու հիւանդութեանց եւ բարդութիւններու դարմանումը մասնաւորապէս (Rayon ultra violet) գործածութեամբ ելեկտրական հակամարմնով ծայրայեղ մաքրութիւն։

Կը պատրաստուի կատարեալ խղճմտութեամբ եւ արագ, արուեստական ամէն տեսակ ակամաներ։ Իրենու դիւրամատչելիութեան հանդուրելու համար կ'արժէ մեկ անգամ սրայն այցելել։

Հասցէ՝ Հաւաքատեղ—սատիթ Մոնտէնիօ Հալպի փողոց Մարսելիոնի եկեղեցիին դէմ։

Դանութ. շաբաթ օրերը վկայուած աղքատներու ձրի դարմանում։

ԱԶԳ. ՇԻԿ. ԳԱՐԾԱԿԱԼՈՒԹԻՒՆ

Միակ ԱՐՏՕՆԵԱԼ Հայ Գործակալութիւնը
Ամ կուտայ ապահովական ամէն երաշխիք

Նոր վայրին համբորդութեանց, առեւտրական ապրանքներու փոխադրութեանց եւ ամէն կարգի շրջանաւային գործառութեանց համար դիմել

ՊԷՅՐՈՒԹ՝ ՊԱՊ-ԻՏՐԻՍ= ՓՈՍԹԱ-ՓՈՂՈՑ, Թիւ 110

ՄԻՀՐԱՆ ԱՂԱԶԱՐԵԱՆ

Հեռագիր նամակ.—
M. AGHAZARIAN B. P. 606 Beyrouth (Liban)

ՑԱՊԻ ԼԱՅՆ.	ՄԵԿՆՈՒՄՆԵՐ Պէյրութէն		Ադէմանդրիայէն		կը հասնի ՄԱՐՍԷՅ.	
Պրինդանտ.—	22	Յունիս	----		27	Յունիս
Քանդատ.—	29	»	1	Յուլիս	5	Յուլիս
Ազիա .—	13	Յուլիս	-----		19	»
Քանդատ .—	18	»	20	Յուլիս	24	»
Սինէա .—	5	Օգոստոս	-----		10	Օգոստոս
Բոմա .—	7	»	-----		13	»
Պրինդանիա .—	26	»	-----		1	Սեպտեմ.
Պրագա.—	10	Սեպտեմ.	-----		16	»
Քանդատ .—	23	»	25	Սեպտեմ.	30	»
Ազիա .—	7	Հոկտեմ.	-----		13	Հոկտեմ.
Բաթրիա .—	11	»	13	Հոկտեմ.	18	»
Բոմա .—	16	»	-----		22	»
Լեգիա .—	18	Հոկտեմ.	20	Հոկտեմ.	25	»

ՊԷՅՐՈՒԹԷՆ ուղղակի ՆԻՒԵՐՈՔ	
Պրագա.—	8 Յուլիս 1925 թ.
Ազիա .—	2 Օգոստոսին
Սինէա.—	2 Սեպտեմբերին
Պրագա.—	4 Հոկտեմբերին
Քանդատ.—	10 Նոյեմբերին
Սինէա .—	2 Դեկտեմբերին